

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՅԻՈՅ “ՆԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ,, ԹՈՒՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

(ԳՐ. ՀԱՆՁ ԼԷՎԻԻ ՄԷԿ ՅՕԴՈՒԱԿՄԻՆ ԱՌԹԻՒՆ)^(*)

Մովսէս Խորենացիի բոլոր քննադատներուն մէջ — որունք բազմաթիւ են — Hans Lewy երևան կուգայ իբրև ամենէն ճշգրիտը բայց նաեւ ամենէն խիզախը: Հայոց Պատմութիւնը, ըստ իրեն, գրուած է 876ի և 885ի միջև: Ստոյգն ըստ իր, հարցը բանջան բարդ է որ կ'որելի չէ այդքան աստիճանով յիշուող վճռելի դայն, առանց որևէ երկուանքի:

Ըսե՛նք իսկոյն թէ Hans Lewyի առաջարկած լուծումը հիմնուած է Մովսէս Խորենացիի մէջ խօսքի նպատակ, որուն մէջ կը կարծէ ան գտնել ակնարկութիւն մը Վասիլ Ա.ի գահակալութեան: Սխալ մըն է այդ: Խորենացի առարկայ հարցը բնաւ յարաբերութիւն չունի Սահակի տեսլիքին հետ, որ Արշակունեաց ապագայի կը հայի: Այդ խօսքը կը շարժէ հարց մը, որուն մասին վաղուց գրած ենք մենք: Գանի մը բառով ըսե՛նք թէ ի՛նչ բանի վրայ է այդ հարցը:

Մովսէս Խորենացի գործածած է, ի միջի ալոց, վաւերագիր մը՝ որ կը կոչուի Գահակունակ, քցանկ կարգազած, ցուցակ մը՝ որուն մէջ իշխանական տոհմեր անուանապատուած էին համաձայն այն կարգին, որով անոնք՝ ըստ իրենց արժանեաց՝ ճանչցուած էին Արշակունի կամ Սասանեան արքունիքին մէջ: Այդ վաւերագիրը բարբախտաբար հասած է մեզի, և կրնանք քննութեան ենթարկել զայն եւ հասկընալ Խորենացու այն էջերը, որոնք անկէ ներչնչուած են: Ցուցակին մէջ Մամիկոնեանները հինգերորդ կարգը ունին, կամ-

սարականաց տոհմը՝ տասներեքերորդը, Ամատունեացը՝ տասնվեցերորդը: Հայ պատմիչը զժողով է այս կարգաւորումէն: Իրեն այնպէս կը թուի թէ Մամիկոնեանք շատ վեր են գրուած, ու միւսները՝ շատ վար, պատուոյ այդ աստիճանաշարքին վրայ: Այդ տնիքաւորութիւնը բացատրելու համար, Մովսէս ինքզինքին թող կուտայ ենթադրութիւն մը, որ կը յենու Գահակունակին յառաջաբանին վրայ, որուն մէջ յիշուած են Սահակ, Վաւակ և Արտաշէր: Ըստ այդ պատմութեան, Մամիկոնեանք հինգերորդ կարգը գրուած են, ոչ թէ իրենց արժանիքովը, այլ շնորհիւ միջամտութեան Սահակ հայրապետի, որ ինքովի էր իրենց: Գաղով միւս երկու տոհմերուն, կամսարականաց և Ամատունեաց, անոնք անուագուած էին, Պարսից թագաւորին հակառակած ըլլալուն համար՝ ի նպաստ հայ թագաւորին: Նախապէս անգամ մը Սահակ թախանած էր Պարսից Արտաշէր թագաւորին, ոչ միայն Մամիկոնեանց այլ նաև կամսարականաց և Ամատունեաց համար: Թագաւորն ընդունած էր Սահակի ազիւրը և Մամիկոնեանց տոհմին շնորհած էր հինգերորդ կարգը, մինչ միւս երկուքը մնացեր էին խոնարհագոյն աստիճանի վերայ: Սահակ երբ երկրորդ անգամ կտեսլփոնի արքունիքը կը գտնուի, դարձնալ նոյն խնդրանքը կ'ընէ, այս անգամ Արտաշէրի յաջորդ Վաւակ թագաւորին: Երկու բան կը խնդրէ ան. նախ՝ որ թագաւորը հրամայէ այնուհետև դահնամակը պահել այնպէս ինչպէս կարգաւորած էր Արտաշէր: Թագաւորը և յետոյ՝ որ մարգարայնները ըստ կամս չկարենան փոփոխութեան ենթարկել զայն: Եթէ թագաւորը, Արշակունեաց զէմ իր սխալը, միմիկէ անոց արեւակից կամսարականներուն տալ իրենց պատշաճ կարգը, զէթ ստորակայ դիրք մը շնորհել անոնց, ինչպէս Ամատունեաց ևս, մինչև որ «Աստուած քաղ-

(*) Hans Lewy այս նիւթին վրայ գերմաներէն ուսումնասիրութիւն մը կարգապահ է. 1933 թի. Պերլինի Համալսարանի փիլիսոփայութեան ճիւղի աւագոյ ժողովին առջեւ. նոյն այդ գրուածքը. որ 1935 թի անգլիերէնի վերածուելով կարգաւորուած է Ղազարի մէջ, Արեւելագետներու Համաժողովին առջեւ. այդ վերջին լիզուով հրատարակուած է Պրիսթլիի քիմիական-գիտական միջազգային հանդէսին, Byzantionի սերկայ տարուայ օձ. հատորին մէջ: Միւսերէն թիւին մէջ, Պրոֆ. Ազոնց այդ առթիւ հրատարակած է Փրանսերէն շահեկան յօդուած մը, որուն թրգմանութիւնն է ներկայս:

ցրացի գործուցանելի ի կարգ հայրենի ընդ ձեռն որ և և բազաւորիս :

Hans Lewy կը սխալի այստեղ փնտռելով ակնարկութիւն մը Վասիլ Ա. ի մասին : Բիւզանդացի կայսրը որ և է գործ չունի խնդրոյ մը մէջ որ պարսիկ թագաւորին միայն կը վերաբերի : Մովսէս Խորենացի «որ և է թագաւոր» ըսելով կը հասկնայ Վաւաթ յաջորդներէն մին : Անիկա ինկատի ունի ապահովագէտ Վահան Մամիկոնեանի և Վաղարշ արքայի ժամանակը : Քաջ Մամիկոնեանը, երկու տարի կռուելէ վերջ, յանձն կտունէ վար զնէլ զէնքը՝ կարգ մը պայմաններով : Ի մէջ այլոց կը պահանջէր ան որ զիբք, պատիւ և վարձք բաշխուած ատեն մէն մի իշխանի իրական արժանիքին միայն նայուի (« Յաղագս գահու և պատուոյ շքերութեան, հայելով յերաքանչիւր ուրուք վաստակ») : Վահան կը խնդրէր նաև որ թագաւորը կամաարականներուն զարձնէ իրենց հայրենական կարգը (« Աջի թէ էր և և նար էր շնորհել ձեզ զտանուտէրութիւնն համարականին») : Ակնբեր և ուրեմն թէ «որ և է թագաւոր»ը Վաղարշն է որ, Վահանիտեց ապատմական զիմարտութենէն յետոյ ինքզինքն ըստիպուած կը զգայ գործմանը այն անկարգութիւններն ու բարոյամտութիւնը որոնց ենթարկուած էր հայ աւատական միջուկայրը Պերդի և Յազկերտի նախընթաց թագաւորութեանց ատեն :

Գալով Բագրատունեան ձգտումներուն, որոնցմով տողորուած է Խորենացւոյ գործը, անոնք անհրաժեշտօրէն չեն հարկազրեւր Հայոց Պատմութեան երեսումը յապաղեցնել մինչև Աշոտի արքայական գահ հիւլելը : Մովսէսի Բագրատունեան համակրութիւններուն հետ զոյգ կ'ընթանայ ոչ բարեացակամ զգացում մը հանդէպ Մամիկոնեանց, որ հակառակորդներն էին Բագրատունեաց : Մովսէս Խորենացիի՝ Մամիկոնեաններու անունն ապարտելու ձրգտումը կ'ապացուցանէ միայն թէ Մամիկոնեանները սակաւին վերջացուցած չէին իրենց քաղաքական գործը : զի և իրենց վերջին բառն ըսած չէին, թէ և այնքան տըկարացած էին սակայն որ պատմիչին սրատես աչքը կրնար ընդշմարիլ թէ անոնց գաղտը կորսուած էր արդէն, և թէ ապագան անոնց խոհական աստիներուն՝ Բագրատունի իշ-

խաններուն էր այլ և և : Այսքան միայն կարելի է ըսել ուրեմն թէ Մովսէս Խորենացիի գործը Մամիկոնեանց նուազման թուականին միայն կարելի է գնել առ առաւելն : Իսկ այդ նուազումը կուգայ 775ի եղբրական զէպքերէն անմիջապէս յետոյ միայն և կը վերջանայ Մամիկոնեանց անհետացումովը՝ Աշոտ Մասիկոնի (« 826) առաջին յաջորդութիւններուն հետ, որ Բագրատունեաց ճշմարիտ վերածնիչը եղաւ :

Դիպուածաւ չէ, այլ 775ի նոյն այդ յեղափոխութեան հետեանքովն է, որ Մամիկոնեան նշանաւոր տան վերջին ներկայացուցիչները, Արաբներէն խոյս տալով, գաղթեցին Բիւզանդիոն, և հոն նշանաւոր և փայլուն դիրք ունեցան, Թ. Գարէն սկսեալ : Այդ տոհմին կը պատկանէին այդպէս Մանուէլ անուանի զօրավարը, Հայկական բանակաթեմին ռազմավար 813էն ալ առաջ, Վարդան Կեսար, Պետրոս, 863ի դիւցազնը, և իրենց քոյրը, Թէոդորա կայսրուհի :

Այդ ժամանակաշրջանին և նոյն այդ պատճառով էր որ, Ամատունի Շապուհ իշխանը և իր որդին Համամ, տասներկու հազար գաղթականներու ի զլուսի, սոնց անհման և գայիկ հաստատուելի բիւզանդական երկրին մէջ : Մովսէս Խորենացի վճայող մըն է հիլլեստական մշակութիւն, ու չի ծածկեր իր համակրութիւնները քրիստոնէական այդ սիծ կայսրութեան վերաբերմամբ, բայց ատր համար կարելի չէ իր այդ զգացումները, որոնց հաղորդ էին ուրիշ հայեր ևս, յարաբերութեան մէջ գնել Աշոտի քաղաքականութեան հետ, որ զէպի խալիֆայութիւն ուղղութեան կը հետեւէր, և Հայոց Պատմութեան յօրինումը յետաձգել մինչև Աշոտի թագաւորութիւնը : Պէտք է ի նկատի ունենալ մանաւանդ Աշոտի այդ քաղաքականութեան հակամարտական ձգտումը, ինչ որ կը պարտաւորէ մտածել թէ հայ պատմիչը իր գործը դրած պէտք է լինի Մամիկոնեանց վերջին յիղափոխական ճիգերուն ապարտութեան ներքե : Անիկա չի ճանչնար ոչ միայն իշխանաց իշխան Աշոտը, այլ նաև անոր հայրը՝ Մամառ Խոստովանող, ինչպէս նաև (հակառակ Մարկուարտի կարծիաց) Տարոնցի իշխանաց իշխան Բագրատը : Անիկա չէ տեսած Ղաղար Փարպեցիի պատմութեան մէջ յետոյ ներմուծումը Սահակի տեսիլքին այժմիսան յիղուածն ալ :